



**ԲՈՐՈՅՑԱԿԱՆ, ՌԻՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ**

ԺԵ. ՅԱՐԻ 1901

Յարնկան 10 Ֆր. ոսկի — 4 դր.:  
 Անցամնայ՝ 6 Ֆր. ոսկի — 2 դր. 50 կ.:  
 Մեկ թիւ կ'արժէ 1 Ֆր. — 50 կ.:

ԹԻՒ 8. ՕԳՈՍՏՈՍ

Ո Ւ Մ Ո Ր Մ Ն Ա Ք Ե Ն

Հ Ն Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Ա Ր Ը Ր Ո Յ Ե Ս. Գ Ր Ո Յ Մ Է Հ

2.



Արարատ ըստած երկրին  
 դիրքն որոշելու քանի  
 մը կուտան կ'ընծայ-  
 ան մեջ նշյն իսկ Ս.  
 Գրոց այն տեղերն,  
 ուր այս անունը կը  
 հանդիպի:  
 Ինչպէս Նայեայ  
 ու անոր համապա-  
 տասխանող տեղերուն, նմանապէս երեմիայի հա-  
 մանայն պէտք է որ Արարատն Ասորեստանէ (եւ  
 Բաբելոնստանէ) քաղաքականօրէն անկախ երկիր  
 մ'եղած ըլլայ. եւ պէտք է որ Ասորեստանի  
 թագաւորութեան զբաղին եղած ըլլայ:

Այս ենթադրութիւններն ընելով միայն  
 լաւ կը հասկըցուի ասորեստանցի հայրասպան-  
 ներուն եւ թագաւորասպաններուն Արարատ  
 փախչիլը, եւ ասանցմով Հաստատուն հիմ կ'առ-  
 նու մարգարէին խօսքը:

Այս երկրին դիրքն վրայ Եննիզոց գիրքն  
 ու Յովբիթ մերձաւորապէս միայն լոյս կու տան:  
 Այս լեռնաշխարհն Ասորեստանի հիւսիսակողմը  
 կամ հիւսիսային արեւմտակողմը փնտռելու ենք:

Ս. Գրոց երբայական ընագիրը՝ աւելի բան  
 չ'ըսեր մեզի, թէ եւ երեմիա Արարատայ հետ կը  
 միշտ Միննիի եւ Աքքանապայ թագաւորու-  
 թիւնները: Երեմայ այս խօսքը շնորհ կրնար իր  
 առաջնորդ գործածել՝ Արարատ համեմուտ: Գեո-  
 իրաւացի ըլլալէ գործածել՝ Բոխարտի սա խօսքը  
 “Հաս անտայգ է Աքքանապայ Ինչ ըլլալը:”  
 Միննի անունը Ս. Գրոց մէջ միայն այնտեղ կը  
 հանդիպի եւ հարկ է որ Միննի Արարատայ միջ-  
 նորութեամբն որոշուի եւ ոչ թէ Արարատ  
 Միննիի միջնորդութեամբը:

Աւելի պայծառ կը խօսին Ս. Գրոց թար-  
 գմանութիւնները: Յունարէն եւ լատիններէն  
 ընագիրներուն մէջ Արարատը Հայաստանով (=   
 Հայք) թարգմանուած կը տեսնենք, թէ եւ ոչ  
 միշտ: Դմանապէս ասորական թարգմանութեան  
 մէջ՝ երբայեքէնին Արարատին տեղ՝ Հայք կամ  
 Հայաստան կը գտնենք: Յովսէփոս ալ կ'ըսէ  
 թէ Հայաստանի մէջ է այն լեռը, որուն վրայ  
 տապանը նստաւ: այս պատմագրին համանայն  
 ասորեստանցի արքայասպաններն Հայաստան փա-  
 խան: Դոյնպէս կը մեկնէ եւ Եւսեբիոս:

1 Հ-ԲԵՐԵ, ԿԵ, էջ 101:  
 2 Middeldorf, Codex syriaco-hexaplaris, S. 120  
 հմտ. էջ 51:  
 3 Հ-ԿԻԹ. Ա. 3. 5. (96) Niese, Հ-Կ. I. p. 10.  
 4 Migne, 24 p. 353. Հմտ. 21 էջ 699:

2137

Թարգմանութեանց ընծայած այս շատ հին մեկնութիւնն արտաքց կարգի մեծ լըյս մը կու տայ Արարատ անուան նշանակութեան նկատմամբ: Այս ինքորոյս մէջ սակայն այս մեկնութիւնը դեռ վերջին խօսք չէ: Հայ հնագոյն աշխարհագրութեան<sup>1</sup> մէջ Հայաստանի տարածութեան եւ սահմաններուն վրայ տեղեկութիւն փնտռած ատենն<sup>2</sup> այս երկրին մէջ Արարատ կամ Արարատ անունը մեր առջեւ կ'ելլէ նախ իբրեւ Մեծ Հայաստանի նահանգ մը եւ երկրորդ իբրեւ այս նահանգին մէջ գաւառ մը, մինչ վերը յիշուած աղբիւրներն Արարատ ըսելով ուղղակի Հայաստանը կը հասկընան:

Հայոց քրիստոնէական կրօնը ընդունած ժամանակներն, ինչպէս Ս. Հերոնիմոս Նայտայ մեկնութեան մէջ կ'ըսէ, Արարատը միջին ընթացքին վրայ գտնուող բերրի ու դաշտային երկիրն Արարատ անունը կը կրէր. «Արարատը Հայաստանի մէջ գաշտային գաւառ մըն է, որուն մէջնն կ'անցնի Երուսալէմ»: Ս. Հերոնիմոսի այս խօսքը բոլորովին կը միասնէի Հայ սոսնձային հին հեղինակներուն տուած տեղեկութեանցը հետ: Փաւստոսի<sup>3</sup> քով Արարատը Հայաստանի նահանգ մըն է եւ այն երկիրներու կարգէն որոնք ուղղակի Հայոց առաջին նպխտոյսին իրաւասութեան տակն են: Արարատ նահանգին մէջն է Աղքը ամրոցը՝ Արագած լեռան մէջ եւ Էջմիածնի հիւսիսարդը: Նմանապէս Արարատայ մէջ է Արտեանն՝ Հայ թագաւորաց գանձարանը: Ըստ Ագաթանգեղոսի այս գաւառին մէջն են Վաղարշապատ, Արուշատ քաղաքները<sup>4</sup>, ծանօթ է կորեան Արարատն իւր Վաղարշապատ<sup>5</sup> քաղաքով, որ Նորքաղաք ալ կ'անուանուի: Նմանապէս ասոր մէջն է կողք, Եղնկայ՝ ջատագով եպիսկոպոսին ծննդավայրը<sup>6</sup>:

<sup>1</sup> Ջեմ. Soukry la Géogr. de Moïse de Ch., Venise 1881, p. 29, 39. . . .  
<sup>2</sup> Migne, 24, p. 389 յետոյ է Լե, 36:  
<sup>3</sup> Աղք, էջ 260, 266:  
<sup>4</sup> Աղք, Գ, Ժ, էջ 117, Ջեմ. Langlois, անդ, I, p. 250.  
<sup>5</sup> Աղք, Գ, ին, էջ 148 եւ չ, էջ 208:  
<sup>6</sup> Պատմ. վեհեա. 1862, էջ 103, 122, 594, 602, 612, 626, 651:  
<sup>7</sup> Վեհեա. 1894, էջ 20, 23:  
<sup>8</sup> Ջեմ. Schmid, Des Eznik von K., Wider die Sekten, Wien 1900, որ էջ 6՝ հետեւելով Փիտրեթի եւ հեռանալով Գոթիկե՝ Գոլթե Յուլս նահանգին մէջ կը դրուի: Կիլիկիոյ Ռիտիկեթի երկրագիտութեան Համար պարտաւորած Հայաստանի ու քրդաստանի աշխարհացոյցին մէջ՝ Արատ եւ Արիտայ գետերուն իրարու խառնուած անդին քիչ մ'անտին դեպ ի հետեւ՝ Կուլպի (Kulpi) անունով տեղը կը կոչ նշանակուի Արարատայ մէջ:

Ղազար Փարպեցի իւր Հայոց պատմութեան այլեւայլ տեղերն Արարատ գաւառին եւ Արարատ դաշտին վրայ կը խօսի, որոնց գլխիքը զանազան տեղեկատուաններուն՝ յիշատակութեան անկէ կ'որոշուի եւ կը համաձայնի վերոյ յիշեալ աղբիւրներուն: Եղնչէի ծանօթ է՝ Արարատայ եպիսկոպոս մը. Նմանապէս՝ Արարատ գաւառն ու անոր Արած անունը: Մովսէս խորենացի իւր Աշխարհագրութեանը մէջ թրեւէ Արարատայ 16 գաւառները<sup>7</sup>: Ուստի տարակոյս չկայ՝ որ Հայաստանի եւ Արարատայ մէջ քաղաքական եւ աշխարհագրական անունութիւն մը կար: Արդ՝ արդարացի է Արարատը Հայաստան թարգմանելու՝ Կերեւալ թէ Հայոց պատմութիւնն ու աշխարհագրութիւնը դիւրութիւն կ'ընծային՝ այս դժուարութիւնը վեցընենելու: Քանի որ Արարատ ցեղաբանական երկիրը Հայաստանի մէկալ մասանցը հետ կապուած է, ընդունելի կը գտնուայ ըսելը թէ Արարատ թէ նահանգ է եւ թէ՛ գէթ օտարներու Համար անուն մըն է, որ ամբողջ պետութիւնը կը ցուցնէ, ինչպէս Allemagne ըսելով Գերմանիան կը հասկըցուի: Հայոց պատմութիւնը կամ ինչ որ մեր առջեւն ունինք իբր Հայոց պատմութիւն՝ այս կարծեաց կը նպաստէ: Արդե՞ն Ագաթանգեղոսի քով Արարատայ Վաղարշապատն արքայանիստ քաղաք է: Նշելը կը պատմէ կրիւն<sup>8</sup>:

Ղազար Փարպեցի Արարատը գլուխ աշխարհին Հայոց կ'անուանէ<sup>9</sup>: Արարատը Արշակունեաց թագաւորական տան բնիկ երկիրն է: Սերէտին<sup>10</sup> ծանօթ է այս երկիրը: Մովսէս խորենացի<sup>11</sup> Արարատը կ'անուանէ բնակութիւն, կարուած թագաւորաց: Նմանապէս թէ ի վիճակի է յայտնապէս զուցեցելու թէ Հայոց թագաւորութիւնն իւր սկիզբը Արարատէն առնելով տարածուեցաւ: Արարատն իւր անունը Արայէն առած է<sup>12</sup>: Սա կէտին ալ մտադիր ըլլալու է որ Փաւստոսի<sup>13</sup> եւ խորենացոյ քով անանկ տեղեր կան, որոնցմէ կ'երեւալ թէ Հայերն ալ Արարատ ըսելով ամբողջ երկիրը կը հասկընային

<sup>1</sup> Վեհեա. 1891, էջ 22, 28, 31, 316, 488:  
<sup>2</sup> Մատենագր. վեհեա. 1859, էջ 22, 61, 139:  
<sup>3</sup> Soukry, անդ, էջ 33, 45:  
<sup>4</sup> Աղք, էջ 655:  
<sup>5</sup> Աղք:  
<sup>6</sup> Աղք, էջ 31 . . .  
<sup>7</sup> Langlois, Collection des hist anciens et mod. de l'Arm. I, p. 198 եւ հրա. Պատմութեան, Մովսէս 1876, էջ 2:  
<sup>8</sup> Պատմ. Գ, իր. Գ, իր. Բ, իր:  
<sup>9</sup> Աղք, I, Ժ, Ե, Ժ, Ժ, Ժ, Ժ, Ժ:  
<sup>10</sup> Փաւստոս, անդ, Գ, Ժ: Մովսէս խոր. Պատմ. Ա, իր:

Գաւառին սկզբնական անուան՝ ամբողջ Հայաստանի վրայ տարածուելուն մէկ Տնախօսական Տեղաբ թերեւս կարելի է գտնել Արարողեանց անուան ու ընտանավայրին մէջ. Հերոդոտոս՝ Արարողեան ընկելով կը հասկնայ Տնախօսական Հայաստանի մէջ ցեղ մը եւ իրաւամբ կ'ուզեն տեսնել այս ցեղին մէջ Ռարարեանց կամ Արարտեանց անունը: Այս հիման վրայ Ս. Գրոց մեկնիչները իրաւացի համարեցան ըսել թէ Ս. Գրոց մէջ Արարատ անունը Հայաստանի հին անունն է. այս անունը կը տրուէր մասամբ թագաւորութեան մէկ նահանգին միայն եւ կը նշանակէր Հայոց ամբողջ թագաւորութեան մեծագոյն երկիրը: Անձուկ մտք կը հասկնային այս անունը երբեմն քով ԿՄ, 27: Իսկ Եսայայ քով Ա: 38 եղածն ամբողջ երկիրն անունը կը համարէին, այնպէս որ թագաւորաց գրքին տուած նոյն տեղեկութիւնը Վուլգատան կրցաւ՝ երկիր Հայոց, թարգմանել<sup>2</sup>, ինչպէս որ արգէն ըսածու՝ յոյն ընտելին Եսայայ քով. նոյն կերպով կը նշանակէ Codex syro-hexaplaris: Ի մասնաւորի նշանակալից երեւցած է Ասորեստանց ոճը, որ ի սկզբան Ռարատ (Ռարատու) կը կոչէր Հայաստանի Տնախօսական մասը եւ վերջէն ամբողջ Հայաստանը կոչեց նոյն անունով<sup>3</sup>: Այս յիշեալ նկատողութիւններով սո՛ւ արդիւնքը ցուցաւ Տոմարուեցաւ թէ Ս. Գրոց Արարատը կրկին իմաստ ունի. մէյ մը կը նշուի մէկ ամբողջ Հայաստան երկիրը եւ մէյ մ'ալ անոր մէկ նահանգը. ուստի սո՛ւմանները ճշգրտուցելու՝ այս նահանգը համարուեցաւ Արարատը կամ Արարատը: Նոյն կրկին իմաստ ենթագրուեցաւ նաեւ Հերոդոտոս քով<sup>4</sup>:

Ասկէ ետքը Ս. Գրոց աշխարհագրութիւնը համարձակեցաւ քայլ մ'այլ առնուլ զէպ յառաջ, իմանալէն ետքը թէ Արարատը մեծ տէրութեան մը մէկ նահանգն է<sup>5</sup>, այլ Տնարատը երեւցաւ անոր մասերուն վրայ ճշգրտոյն տեղեկութիւններ առնուլ: Ս. Գրոց հին թարգմանիչներու յորմայի մէջ Արարատ անունը պահելը, իսկ ընդհակառակն թագաւորութեանց ու Կոնստանդնուպոլսոյ մէջ Հայաստանով թարգմանելը՝ պարագայ մը է՛ ցուցնելու, որ իրենք արգէն Արարատը գաւառի եւ տէրութեան անուն կը համարէին եւ երբ միմյի մէջ եղած անուններն կարեցին թէ

գաւառներու անուն են: Ս. Գրոց մէջ Արարատայ հետ մէկտեղ յիշուած անունները չեն կրնար մէկալ մասերը, գէթ նշանաւորագոյնները ցուցնել: Հնարասական եւ ստուգարանական հետազոտութիւններով գտան այս ենթագրութեան հաստատութիւնը եւ նմանապէս արդարացի ըլլալն այն ենթագրութեան, որ կ'ըսէր թէ Հայկական երկիրներու անուններն՝ անցած մտած են Ս. Գրոց մէջ:

Մինչի եւ Աքքանազ Արարատայ հետ մէկտեղ կը յիշուին: Շէգգ<sup>1</sup> իւր Հնախօսութեանը մէջ կը գրէ. «Այն ազգաց մէջ, զորոք Երեմիա Բարբելոնի զէմ պատերազմի կը հրաւիրէ, կը յիշուի Արարատայ եւ Միննի հետ Աքքանազ: Քանի որ Արարատ գաւառն էր միջին Երասխայ վրայ, որ հարաւէն զէպ արեւելք կը կարէ Հայաստանը եւ Կիւրոսի (Կուրի) հետ Կասպից ծով կը թափի, քանի որ Միննի՝ Տայկական Մինիսա երկիրն է արեւելեան Եփրատայ վերին ընծացքին վրայ, հարկ է որ Երեմիայի ատեն ասոնց շրջակայքն Աքքանազ անունով երկիր մ'եղած ըլլայ, այնպէս որ այս երեքն ի միասին՝ հարաւային Հայաստանի մէկ մասը կը կազմէին: Աքքանազայ՝ հարաւային Հայոց մէկ մասը կազմէուն ենթագրութիւնը կ'ապացուցանէ Արքէն Տայկական յատուկ անուան գոյութեամբն ու հայացի ու մասնկով:

Միննին ալ Հայ երկիրներուն կարգը դասել ուզեցին: Հայկական արքանուններն ու քաղաքանուններն իրենց մէջ կը բաժանդակեն ձև վանկը, զ. օ. Մանավազի, Մանազներու թուրքերան, ինչպէս արգէն մտադիր ըրած է Ան Մարտան: Թերեւս ներելի ըլլայ մասնանիչ ընել նաեւ Մանաճիհր, Մանաաղի, Մանգակուհի անունները: Կըռուի թէ այս ձև վանկին մէջ պահուած ըլլայ հին Միննին:

Նոյն իսկ Արմենիա անուան մէջ իբր ստուգարանական կազմիչ մաս՝ Միննի կամ Մանանկը գտան: Մինչ Շարգէք<sup>2</sup> (Բոխարտի) սեմական Հարմինիս (== Էրեւնաշխարհ Միննի) անունէն մեկնելով ստուգարանական խաղաղիկ կը կոչէ, անդէն Մուրատ<sup>3</sup> շատ հաւանական կը համարի նոյն մեկնութիւնը: Արամբէնի մէջ շատ ցանցաւ կը գործածուի հար ըսուը, այնպէս որ սեմական աղբիւրէ ստուգարանիլը շատ տա-

1 III, 94, VI, 79.  
 2 Կոնստանտինոպոլսոյ Kirohenlexikon, I, 1226.  
 3 Անդ. ըստ Էրպերի, Keilinschriften und Gebrauchsforchung, S. 555.  
 4 Լ.մոս. Migne, 24, էջ 389.  
 5 Գիտելի Թ. Theol. Quartalschr. 53, p. 348.

1 Freiburg 1887, S. 358.  
 2 Գուգուսայ քով անդ, էջ 3:  
 3 Անդ էջ 104:  
 4 Գուգուսայ, անդ, էջ 3:  
 5 Մուրատ, անդ, էջ 18:

րակուսական է (Եւուստի)։ Չե՛նք կրնար հորի տեղ բակդրիական հար կամ հարկո՛ր բար գնել, որ լեռ, սար կը նշանակէ եւ իրապէս ալ ինչ ինչ յատուկ անուանց մէջ կը գտնուի։ Այս պարագայի մէջ Armina կամ Arminiya սկզբնաբար կը նշանակէ լեռնաշխարհ Միննեանց եւ մասնացոյց կ'ընէ առեւտրութիւն մը ի մէջ Միննիի եւ Արմէնիայի, ի մէջ Միննիի եւ Արարատայ։

Հաս աւելի սուր կերպով նոյն բանը կ'ընէ Տիտուս Լուսի ստուգաբանութիւնը, որ խորունկ մտազրուութեան<sup>1</sup> արժանացած է։ Այս ստուգաբանութիւնը Արմէնիա անունը Միննի եւ Արարատ անուններէն բաղադրուած կը քնէ։ Այս տեսութիւնը բնականաբար կ'ենթադրէ երկու երկիրներուն պատմական միութիւնը ի մի ամբողջութիւն։

Միննի — Արմէնիա հասարակութիւնը Տիմէ է միանգամայն Տիննի կտակարանի ասորերէն թարգմանութեան եւ Ցարգուսի, որ Երեմիայի Եւ 27 Միննին շայտատն կը թարգմանեն։

Միննի եւ Վաս անուններուն նմանութեանը վրայ յեցեալ՝ Տիննի Լայոց Վասայ շրջանին մէջ փնտռեցին<sup>2</sup>։ Այսպէսով կրցաւ Ալիօլի համառօտի Արարատը, Միննին եւ Աքանազ Տայկական գաւառներ անուանել, իսկ Գրաֆ<sup>3</sup> այս երկիրները կրցաւ հայկական լեռանց մէջ երեք թագաւորութիւն համարիլ։ Ուրի՞ Միննին հայցեղ մը կը համարի Վասպուրականի մէջ։ Կնարէնբաուէր<sup>4</sup> լեռնամանի վրայ Տիմուսիով՝ Եպանայ Եւ 27 կը համարի կոչ մ'առ թագաւորս եւ ազգս շայոց։ Արարատ ու Միննի կը կազմեն Մեծ կամ՝ Արեւելեան շայտատնը, իսկ Աքանազ՝ Արեւմտեան շայտատնը։ Հուսմէլուէր<sup>5</sup> կը բաւականապէս Աքանազայ համար ըսելով թէ՛ «կնաս ընդունիլ թէ փոքր Ասիա կամ շայտատն բնակած ըլլայ»։ Միննին որոշակի Արարատայ հետ հայկական երկիր կը համարի։

Մեր թափառման վերջը հասած՝ յետագած ակնարկ մ'արձակելով յիշեալ արգանց վրայ՝ ստիպուած ենք խոստովանել թէ այս մեկնութիւնները Ս. Գրոց աշխարհագրութեան բուրրովն ապահով հետեւութիւնները են։

Մեկնութեան այս փորձերուն ատեն՝ Հասարակութեան քրիստոնէութեան կամ Արշակունեաց ժամանակ տիրող աշխարհագրական-քաղաքական յարաբերութիւնները նոյն համարուած են այն յարաբերութեանց հետ, որ սրբազան հեղինակներուն օրերը կը տրեւին այն կողմեր։ Եթէ առ այս կուգնէ Մովսէս Խորենացին ու Փաւստոսը մասնացոյց ընել, այն ատեն սա նոր ինդիքը կը ծագի թէ ինչ իրաւունքով ըրին այս ենթադրութիւնը, խորենացոյ շայոց պատմութիւնն այս անունը գործածած ատեն (Ս. Իր) բաւականէն աւելի յայտնի կերպով կը մասնէ թէ ինքը Ս. Գրքէն կախում ունի։ Քննադատներուն այս պատմագրին հետեւեան եւ աղբիւրներուն վրայ հետազոտութիւններ կատարելէն եւ հին գաղափարը մերժելէն ետքն ալ՝ խորենացոյն երկը մասամբ կը մնայ ամենահին, մեծարգի աւանդութեանց՝ ժողովածոյք մը։ Այս աւանդութիւնները պէտք ունին զտուելու, մաքրուելու, վերջին ժամանակի յարաբերութեանց յարմարեցուած կտորներէն յտակուցելու եւ այս պարագայի մէջ ալ շնն վկայիք վերի հասարակութեան, որով Ս. Գրոց Արարատն յետնացոյն ժամանակի աշխարհագրութեան շայտատնին դիմացը կը գործէր։ Նոյնն ըսելու ենք միանգամայն այս փորձին համար, որով աշխատեցան խորենացոյ թով վկայութիւն մը գտնելու՝ ցուցնող թէ Արարատ գաւառանունն շայտատն ալ կը նշանակէ միանգամայն։ Քանի որ Արարատայ տէրերը շայտատնի վրայ թագաւոր էին, սարակոյց շայոց որ շայտատնն Արարատայ տէրութեան երկիրն է։ Այս շրջաբանութեան դուրս՝ երեք Արարատն ամբողջ երկիրն սեփական ու յատուկ անունն եղած է։ Պէտք ենք ըսել որ այս շրջաբանութիւնն ալ Ս. Գրքէն առնուելով ծագած է։ Նոյնն ըսելու ենք Ս. Թակովք Մեծնացոյ պատմութեան մէջ Փաւստոսի գործածած բացատրութեան նկատմամբ։ Այնտեղ ալ գործածուածն երկիրն բնիկ կամ յատուկ անունը է։ Կ'ալ լոկ շրջաբանութիւն մըն է եղածը, երբ ըլլաւ. «Խաղաց գնաց . . . գալ հասանել ի լեռինն շայոց՝ ի լեռունն Արարատայ ի սահմանն այրարատեան տէրութեանն»։

Բայց եթէ նոյն իսկ Արշակունի թագաւորաց ատեն իրապէս ամբողջ շայտատնի վրայ տարածուած ըլլար թագաւորաց կայուածին՝

<sup>1</sup> Kirchenlexikon I. Sp. 1226.  
<sup>2</sup> Belek, Das Land der Mannäer. Verhandl. der Berl. G. f. Anthropol. 1894, S. 480.  
<sup>3</sup> Der Prophet Jeremias, Leipzig 1862, տես զլուս Եւ 27.  
<sup>4</sup> Bibelatlas, Namensverzeichnis.  
<sup>5</sup> Մեկնութիւն երեմ. Բ.  
<sup>6</sup> Մեկնութիւն Եւ 27, էջ 313։

<sup>1</sup> Belek, Verhandl. d. Berl. G. f. Anthropol. 1894, Seite 606.  
<sup>2</sup> ԱՊԳ, Գ, 1, էջ 22։ Զմտ. Langlois, I. p. 218.

Արարատ գաւառին անուըր, սակայն ասով տակաւին ապացոցի ստուերն անգամ չէինք ունենար թէ Ս. Գրոց մէջ յիշուած Տին Արարատ երկիրը կամ թագաւորութիւնը համանուն գաւառ մ'ընկնեցած ըլլայ, եւ թէ՛ զգաւորի եւ թէ՛ թագաւորութեան անուն եղած ըլլայ միեւնոյն ժամանակ:

Այս վախճանին համար՝ Աքանազայ ու Միննիի Հայաստանի վերաբերելուն դիմելը՝ նշանակութիւն չունի, վասն զի ամենեւին ապացոյց չկայ՝ Աքանազայ հայ ցեղի մը կամ գաւառի մ'անունն ըլլալը ցուցընող: Հայկեան հնագոյն մատենագրութեան մէջ Աքանազ անունը կը գտնենք Կորաննի՝ քով եւ Ս. Գրիգոր Լուսաւորչի ցեղաբանութեան՝ մէջ: Բայց ներքին է ենթադրել թէ այս երկու տեղերը արուած տեղիկութիւնը Ս. Գրքէն (Եւն. Ժ, 3) եւ նոյն ժամանակուան Ս. Գրոց մեկնութեանն անուած են. Երիմիայի Եւ 27 տնոցն սահմարկութիւն մը կայ Քորենացոյ քով (Ա, 1բ)՝ նոյն աղբիւրէն անուած: Կամ թէ արդեօք ասիկայ առաջնոց քով Արշակունեաց, արքանի սան եւ Ս. Գրիգորի տոհմին պարթեւական ըլլալը կը ցուցնէր, ինչպէս երեւոյթը կարծես թէ կը ցուցնէ:

Միշտ տարօրինակ երեւոյթ է՝ Հայոց Ս. Գրոց վրայ յիշով՝ իրենք զիրենք Աքանազեան կոչելը, մինչ Եղեկիէ՝ ԻՒ. 14, ԼԸ. 9 եւ Ա. Մնաց. Ա. 3 Հայերը կ'ըմբռնեն իբր որդիք թորգոմայ. Հայերը փաստօրէն եւ Ազամանագեղալ քովն ալ սասնկ կը կոչուին: Իսկ յետնագոյն պատմագիրներուն քով պայծառ է այս ըմբռումն: Եթէ Հայերը թորգոմայ որդիքն էին այս անուան Ս. Գրոց մէջ ունեցած իմաստովը — նոյն անունը կրնար թերեւ յետնագոյն Մերիգիսէի Տիգրարիմուրի եւ Հայոց նոյն աղբիւն ունեցած յարաբերութեան յիշատակը պահել, սակայն Յովհ. Կաթողիկոս, Արարատ, Մովսէս Խորենացի հայ պատմագիրները Ս. Գրոց թորգոմը կը հասկնան — այն ստեին չէին կրնար միանգամայն Աքանազայ որդիքն ըլլալ: վասն զի Աքանազ թորգոմայ եղբայրն է Եւն. Ժ 3 համաձայն: Եթէ կարենայինք Աքանազ անուան մէջ փոխկիրտ հնագոյն բնակչոց՝ Ասկանազոց՝ նշմարը գտնել, ինչպէս որ հաւանական կ'ընէ

Հայոց նախնական բնակավայրին եւ նախապատմական դարը թիւնութեան վրայ վարը յիշուելի տեսութիւնը, այն ստեին կը մեկնուէր Հայոց Աքանազ անունն անուըր եւ հասկանալի կը դառնար անոնց՝ Եւն. Ժ (Ժ. 3) Աքանազին ունեցած անուութիւնը, սակայն առանց Երիմիայի Եւ 27 յիշած Աքանազեան թագաւորութիւնը Հայաստանի համազօր դնելու: Ինչու որ Ազգարանութեան ցանկին մէջ չենք կրնար յետմոյսիսեան ազգեր փնտնել՝ Եթէ հայ ցեղերու մէջ գտնուէին Երիմիայի Աքանազեաններն ալ, այն ստեին Տին ժամանակէ մնացած՝ Տայք, Սպեր, Արարատ, Մոսկոցք, Խաղթիք երկրի ու ցեղի անուանք մէջնէ՝ այս նշանաւոր ցեղին անունը հարկ էր որ աւելի ստեղծ յիշուէր Հայոց յետնագոյն պատմութեան ու աշխարհագրութեան մէջ, մասնաւոր որ մարգարէն անանկ մեծ նշանակութիւն կու տայ Աքանազին: Ասոր սասնկ ըլլալը նշան մըն է, որ Աքանազ ժողովրդեան եւ Արարատայ թագաւորութեան չէր վերաբերիր: Վերջապէս կը հարցնենք, ի՞նչ կ'ընէ Ս. Գրքն Աքանազայ վրայ: Ինչպէս որ Արարատեան թագաւորութեան մը վրայ կը խօսի, նոյնպէս եւ կը խօսի Միննիի եւ Աքանազեան թագաւորութեան մը վրայ: Բուսի այս երեքն ոչ թէ միացընելու է, այլ բաժնելու. Աքանազը ճանչընող մերձաւոր ճամբան Արարատ-Հայաստանի մէջնէ չի տանիր, այլ առանց Հայաստան հանդիպուել կ'անցնի: Նոյնը բնելու է Միննիի նկատմամբ:

Միննիի դիրքին նկատմամբ ալ կարելի չէ հետեւութիւն մը հանել յան արմատական վանկով կազմուած ազգանուններէն ու քաղաքանուններէն: Ի հարկաւորութեան կարելի է մտածել թէ Արմէնիա անունը յոռու իկած ըլլայ Արարատ ու Միննի անուններուն ի մի բարդուելովը, եթէ ցուցուի որ Արարատ ու Միննի ի մի Հայաստան ձուլուած են, ապա թէ ոչ՝ կարելի չէ այս մտածուածը: Բուսի այս պատճառու ալ չէ կրնար իբր ապացոյց առ այս գործածուիլ: Կարելի է թերեւս ընդունել թէ Արմէնիան օտար ժողովրդեան մը քով Հարմինիեան անունէն յառաջ եկած ըլլայ, բայց մասնական ինչեւրով՝ չէ թոյլատրել աշխարհագրական յարաբերութեանց մասին ընդունելի հետեւութիւններ հանել: Իր կազմը մասանց նայելով՝ կը նշանակէ Միննեանց լեռնաշխարհ՝ առանց անոր տարածութիւնն ու քաղաքական յարաբերու-

1 Յն Կորն. 1, Վենետ. 1894, էջ 7: Հմմտ. Եսե. Եւ. Կորն. 1, Կամ. Մովսէս 1853, էջ 10:  
 2 Սովիքը Հայկական Է, էջ 31, տես Լանգլուս, ակց 25: Հմմտ. Մ. Խոր. Ասի: Այս ցեղաբանութեան հեղինակին նկատմամբ տես Յուզակ հայ. ձեռագր. Միխիթ. Մանգր. էջ 179 (801 եւն.):  
 3 Հմմտ. Քսենոփոն, Արշա. Դ. 5, 35.

1 Hoberg, Genesis S. 98.

Թիւնները պարզելու: Նմանապէս պատմական պատճառներն անընդունելի կ'ընեն Վան եւ Ման = Միննի հաւասարութիւնը, ինչու որ, ինչպէս պիտի տեսնենք, Վան կը վերաբերէր Արարատայ, որուն քով գոյութիւն ունէր եւ Ման = Միննի: Ս. Գորց ասորի թարգմանուածութեան եւ Տարգմանի Միննին Հայաստան թարգմանելն ամենեւին պատմական վկայութիւն չէ, այլ լոկ փորձ մըն է Միննին մեկնելու: Եւ այս փորձն այնչափ կ'ապացուցանէ, որչափ քննելի այն պատճառներն, որոնց վրայ կեցած է: Այս յիշեալ պէսպէս կետերուն վրայ հայեացք մ'արձակելով՝ կը տեսնենք որ ասոնք ոչ թէ միայն հեռու են իրարու նպաստելէ եւ վերջնական արդիւնքի մ'առաջնորդելէ, այլ հակառակ են իրարու: Հայաստան ըսելով Միննի հասկըցողը՝ չի կրնար այլ եւս Հայաստանն Արարատ անուանել. իսկ Արմէնիս անուն կարծեցեալ կազմութեան հետեւելով՝ նոյնը Արարատ եւ Միննի անուններէն յառաջ եկած կարծողը ստիպուած է Աջանազը անկէ գուրս վտարել. միայն թէ ասով ուրացած կ'ըլլայ այն սկզբունքը, որ իւր հիմն է: Ասոնց հետ Աջանազը միացնողը պէտք է որ վերջիշեալ կարծիքները մերժէ: Արարատը միեւնոյն ժամանակ թէ՛ գաւառի եւ թէ՛ երկրի անուն համարողը ստիպուած է սխալ հաստատութիւն ասորական ու տարգուման թարգմանութիւնը:

(Շարունակել)

ԻՐ. Ս. ՎԷՐԷՐ.



Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Պ Տ Մ Ա Կ Ա Ն

Չարմանալի է պատմութեան անիրաւութիւնն. — անբնական է իր քմահաճութիւնը: — Անուններ կը թողու մարդկութեան առանց գործքի՝ — ու գործքեր, առանց անուան: Աս ետքիներուն մէջ դասելու ենք, Գամելէր մըն ալ. որ աչքին առջեւն ունենալով իր ազգին ապագայ յառաջդիմութիւնն ու երջանկութիւնը՝ ահագին դրամաց գումար մը — ըլլող ունեցածը — թողուց ազգայնաց համակրութեան — անկարողներուն, որքեւարինն լուսն եւ որքերուն արցունքներ օրբելու — եւ ազգին աղքատ աղջկաներ կարգերու համար: Աչ ոք գիտեր — ու այսօր ալ շատ քիչերը գիտեն — իր անունը: Իւր մեծագործու-

թենէն միայն կը ճանչնանք իր անմահ յիշատակը: —

Ո՛վ էր Գամելէր, կամ լաւ եւս Ուղտեան: Աս հարցման պատասխանը առ շատ դժուարին է:

Այսչափ գիտնք միայն որ Վիեննայի բնակիչ էր, տաճկերէն լեզուի թարգման, ամուրի կեանք կ'անցընէր, եւ 1838 փետր. 5ին, 74 տարեկան հասակին մէջ վաճառեցաւ, 1էոբոլտշտատ քաղաքաբաժնի 573 թիւ ունեցող յատուկ տանը մէջ:

Ա՛ս է բոլոր բոլոր գիտցածնիս, որ պաշտօնապէս գրի անցուցաւ իր մոտեմէն ետեւ:

Ամենէն աւելի Վիեննայի Միխիթարեանք կրնային գիտնալ իրեն ասան ու գերգաստանին վրայ, Վան զի Գեորգ Գամելէր լաւ կը ճանչնար զվարդապետներն: Իւր քոյրն, Աննա, 1826ին ըրած կտակին մէջ, այսպէս կ'ըսէ ի մէջ այլոց. «Միխիթարեան հայրերուն, որոնք Բլաջ կը բնակին, կը թողու՞մ — զորչափ ատեն Վիեննայի մարտագծին ներսի գին (innerhalb der Linie) վերջ մ'ունին — ասորէ ետքը 80 արծաթ Փիօրին, աղաչելով որ ինծի եւ Գամելէրեան գերգաստանին համար արժենն»:

Բայց ափսոս, որ այն ատենի, պատուական հայրերն ըստ բաւականի չըմբռնեցին ու չճանչցան բարերարութեան մեծութիւնն — եւ որչափ կ'իրեւայ՝ եւ ոչ ալ տեղեկութիւն ատենու ուղեցին այս բարեգործութեան վրայ: Վասն զի օտար եղան եւ ճնացին, թէ իրմէն եւ թէ՛ իր մշտնջենաւոր բարերարութեանն:

Ասոր հետեւանքն ան եղաւ, որ հինգ տարի ետք կտակը փոխուեցաւ ու վերջիշեալ կտակէտն այսպէս կերպարանափոխուեցաւ: «Կտակիս 5 երորդ յոգուածը կը փոխեմ, այնպիսի կերպով մ'որ Բլաջելի մէջ բնակող Վիեննական Միխիթարեան հարց, այս կտակին մէջ, իրենց՝ ամէն տարի տրուելն 80 Փիօրինն սեղ, տրուի՞մ փասգամ ընդ միշտ 80 Փիօրին առանց մեկ զեղման»:

\* Wien, am 30. August 826.  
5. Den geistlichen Herrn Mechtaristen am Platzel vermache ich alljährlich, so lange sie ein Kloster innerhalb der Linie Wiens haben werden, Achtzig Gulden in Silbermünze, mit der Bitte, für mich und die Kamelersche Freundschaft zu beten.  
(L. S.) Anna Kameler m. p.

\*\* 2. § 5 des Testaments wird dahin geändert, dass die geistlichen Herren Mechtaristen am Platzel in Wien, statt den ihnen in diesem Testamente alljährlich vermaeinten 80 fl. Conv. Münze, nur 80, d. i. Achtzig